

վերջերս, Տեր Թովհաննէս Հիւրեարպէյէնտեան նորոգ Տանգուցեալ քահանայն:

Պէշրան շունի մահարձան, յայտնի չէ թէ գերեզմանատան ո՞ր անկիւնը կը գտնուի այն. բարեբախտաբար ունիմ իւր մէկհատիկ կենդանագիրը, զոր ձեռք անցուցած եմ՝ ուսանողութեան ժամանակ 1883ին Փարիզ, Պոնաբարթեան փողոցը, Քօքքօզ գրաժամառատունէն, ուր կը ծախուէր Վելբօփ, Թուուսփ, Լիթուէի, Կոստէնի, Բաժօփ, Սարէի, Ռիքօնի, եւ Թուէլաի պէս երեւելի բժշկաց պատկերներուն հետ:

Հոս իւր լուսանկարն ուրեմն թող իւր մահարձանն ըլլայ, եւ փանաքի տողերս ալ յուշարարն այս բժշկին, որ թէեւ մոռցաւ իւր ազգը, բայց եղաւ աշխատող գիտնական մը, հեղինակ բժիշկ մը, զո՞հ իւր ապագրէզին, մեծ բժիշկ մը՝ որուն աշխատութիւնները բժշկական մէյմէկ գոհարներ են եւ միշտ չքնաղ պատիւ մը պիտի ըլլան անոնք դարուս Հայ բժշկութեան:

Տղթ. Վարսամ Թ. Ռոթզոնեան:



ԱՅ Լ Ե Դ Ա Յ Լ Ե

Մ Ա Ն Բ Ա Լ Ի Ա Ի Բ Գ

Ճան փոխադրող թիւն յԱմերիկոս:

Միացեալ Ղահանգաց լրագիրներէն մին հետեւեալ զարմանալի դէպքը կը պատմէ: Միթթիլը բնակիչ մը 25000 Քրանք արժողութեամբ տուն մ'ունէր: Անյաջող պարագայից բերմամբ մարդն ստիպուեցաւ Միթթիլէն 100 քիլոմէրը հեռու Ողիմպիոս հաստատել իւր բնակութիւնը. չկրցաւ գտնել մարդ մը՝ որուն ծախել կարենար տունը. եւ իւր բնակիչն նոր տնին ալ տուն մը չիներ լու. միջոցներէն զուրկ էր: Ի՞նչ ըրաւ արդեօք: Ամերիկացի մը շատ դժուարաւ նեղութեանց ներքեւ կ'ընկճի. ամէն բանի մէջ իսկոյն հնարք մը կը գտնէ. այսպէս ալ մեր ամերիկացին: Օր մը խոր մտածութեանց մէջ ընկղմած երկամ ժամանակ կը կենար գետի մ'եզերքը, որ իւր այժմեան բնակութեան վայրէն դէպ ի Ողիմպիոս կը հոսեր, եւ ահա հնարք մը մտածեց. իւր տունն Տանդերմ ամենայնիւ ջրայ վըսպէն Ողիմպիոս պիտի երթար: Թէեւ աներու փոխադրութիւն ցանցաւ դէպք չէ անդր. ովկէանեան բնակչաց, սակայն այս ծրագիրն

— 100 քիլոմէրը հեռուորութեամբ, եւ այն ջրայ վըսպէն — այսպէս անլուր եւ անկարելի երեւցաւ, որ աշխարհ ճամնայն ատոր վըսպ կը ծիծաղէր: Բայց քաջ մարդն ամենեւին չվզուվեցաւ, այլ այն սովորական եղանակաւ՝ որ Հիւսիսային Ամերիկայի յատուկ է, իւր տունն գետեզերքը բերել եւ հարթ յատակով նաւակի մը վըսպ գետեզել տուաւ: Ղաւուս ընթացքն ամենեւին չդժուարցաւ, իրբեւ Նոյի նոր տապան մը՝ տունը ջրոյն վըսպ տատանելով գէպ ի Ողիմպիոս հասաւ, ուր տէրն աժան գնով գնած երկիրն վըսպ շէնքը հաստատեց: Երկարատեւ նաւարկութեան ժամանակ գերան մ'ալ տեղէն չէր խախտած, ոչ պատուհանի մ'ապակին կտրած եւ ոչ ալ կահհարանի մը գետինը տապալած: Դժբախտաբար կարող չենք հոս նշանակել շէնքին տարածութիւնն ու ծանրութիւնը, եւ ոչ ալ փոխադրութեան ծախքն:

Ռոտիչիի քոյ տան մը գիտող:

Երկու ամիս յառաջ Բոմբէյի քով Բիանելա-Վեդդէմիսիի մէջ Vincent de Procco առուն կալուածատիրոջ մ'երկիրն վըսպ շատ հետաքրքրական գիւտ մ'եղաւ: Այսինքն պեղման միջոցին տուն մը գտնուեցաւ, որ մերձակայ քաղաքով միեւնոյն ժամանակ ձէտուվէ հրաբխային փերաքարերու եւ մոխրոյ ներքեւ թաղուած էր: Տունն երեք ընդարձակ տեղ ունի. ի մասնաւորի երեք բաղանեաց սրահ՝ մարմորեայ քանդակեալ տաշտերով կամ լոգարաններով, վառարանի կազմաններով եւ ջրոյ կայարեայ լողոճակներով, որոնք անագապղնձի կտորներով զրուագուած են: Երեք սրահները կը համապատասխանեն մեր արդի տաք բաղանեաց (caldarium), պաղ բաղանեաց (frigidarium) եւ առ Հռոմմայեցիս tepidarium անուամբ ծանօթ շափաւոր տաք ինցիլուն՝ ուր տաք բաղանեաց չգացած կամ անկէ ելած՝ կը հանուէին կամ՝ կը հագուէին: Քրիստոսէն 79 տարի վերջը դժբախտութեան մը ժամանակ գրեթէ Բոմբէյիի յալըր տնուուն հարթ տանիքները կործանած էին, միայն քանի մը գմբէթաբար տանիք՝ որոնցմէ սակայն դժբախտաբար շատ քիչ կար, անմնաս էին պահուած. այս տեսակէն էր նաեւ Vincent de Procco-յի երկրին վըսպի տանեաց տունը, որուն երկայնութիւնը 14 մեթր է:

Ղլշտրոնգրական ընկնորոթ թիւնը:

Այժմ՝ այլուալլ գաւառաց մէջ 111 աշխարհագրական ընկերութիւն կայ 53.500 անդամով: Լրագրաց, հանդէսներու եւ ուրիշ այս

ընկերութիւններէն հրատարակուած պարբերական հրատարակութեանց թիւը 140 է, որոնցմէ 50 գաղղիներէն, 44 գերմաններէն, 13 անգղիներէն, 8 ուսուերէն, 7 սպանիարէն, 11 ուրիշ այլեւայլ լեզուներով որոնց մէջ նաեւ 1 ճափոներէն: Այս ընկերութեանց ամէնէն հինը ֆարիզիէն է, հիմնեալ 1821. սակէ վերջը կու գայ Պերլինի ընկերութիւնը յամին 1828 եւ լոնտոնի 1830: Ամէնէն նշանաւորը լոնտոնի «Royal Geographical Society», ընկերութիւնն է, որ 3600 անդամ ունի: Գաղղիա 30 աշխարհագրական ընկերութիւն ունի, սակայն ֆարիզիըն դուրս հանելով՝ ամէնն ալ յամին 1870 պատերազմէն վերջը հիմնուած են, մինչդեռ յառաջագոյն ընդհանրապէս շատ անփոյթ էր յայտ՝ մասին: Գերմանիա 23 աշխարհագրական ընկերութիւն ունի, թէ եւ Անգղիացուց ընկերութեանց պէս հարուստ չեն, սակայն աշխարհագրական գիտութեան մեծապէս կը նպաստեն:

Ամենեւ հին շանթածիկը:

Եգիպտական հնութեանց եւ լեզուին քաջ հմուտ հռչակաւորն շենրիկոս Պրուկշ իւր նորագոյն մէկ պատուական հրատարակութեամբ կը հաստատէ, որ ամերիկացի Բենիամին Ֆրանքլինէն (+ 1790)՝ զոր մեր ընթերցողք իբրեւ շանթածիկ գործուցն շնորիշ կը ճանչնան, հազարաւոր տարի յառաջ, ֆարաւանաց երկրին մէջ շանթածիկը ծանօթ էր: Եգիպտացիք իբրեւ, հնգետասաներոգք դարուն (չ. ք.) սովորութիւն ունէին իրենց տաճարաց շէնքերն այնպէս շինելու որ տաճարին մուտքը քիւշ կոչուած մեծ դուռը կը ներկայացըներ, որ աստուածոց եւ թագաւորաց դէմքերով, մեհնադրոշներով եւ այլն զարգարուած՝ եւ երկու ամրոցի նման աշտարակներով պատասպարուած էր: Այս աշտարակներուն ամէն մէկը վարեն մինչեւ վեր բարձրացող երկու խողովակ ունէր, ցայսօր պահուած հին ծրագրաց համեմատ՝ բարձր եւ ծայրը գոյնգոյն դրոշներով զարգարուած կայմերն հաստատուելու համար: Իսլաց այս կայմերն՝ որ 100 ոսք բարձրութեամբ կ'ըլլային ընդհանրապէս, ոչ միայն իբրեւ զարդ, ինչպէս որ առաջին հայեցուածով կ'երեւայ, այլ նաեւ իբրեւ շանթածիկ կը ծառայէին: Այս իրողութիւնս հին յիշատակարաններով բազմապատիկ եղանակա ուղղակի կը հաստատուի: Զոր օրինակ Պարոմեանց (305—30 չ. ք.) ժամանակէն արձանագրութիւն մը շատ ճիշդ

կը ստորագրէ Եւտֆաի (քաղաք մը) վերին Եգիպտոսի մէջ) տաճարին առջեւի կայմեր, եւ կը յիշատակէ որ շանթը ձգելու համար էին ասոնք: Ուրիշ արձանագրութեան մը կը տեղեկանանք որ այս կայմերը յաճախ պղնձով կը զրուսուուէին, իրենց վախճանին լաւ ծառայելու համար: Իբրեւ երկրորդ կարգի շանթածիկ էին առ հին Եգիպտացին նաեւ մեհնադրոշներն որոնք այսնպատակիս համար բթէտահմանուէին, առանձին պատրաստութեամբ կ'ըլլային: Գարձեալ ուրիշ բազմաթիւ վաղեմի արձանագրութիւնք՝ որոնք կ'աւանդեն թէ իբրեւ շանթածիկ որոշուած մեհնադրոշք՝ մաքուր կամ ոսկեզօծ պղնձի տախտակով ծածկուած կ'ըլլային: — Ուրեմն այս ըտուածներէն կը հետեւի որ Եգիպտացիք հազարաւոր տարի յառաջ մետաղէ ծայրին՝ ելեկտրականութեամբ լցեալ փոթորկաց ճապերու դէմ ազդեցութիւնը դիտած էին, որ եւ վերոյիշեալ շանթածիկ գործուցն շնութեան պատճառ եղաւ:



ՅԵՂԵՐԵՍԵՆ ՏԵՍՈՒՐԻՆԵՆ
Վիեննա, 24 Փետրուար, 1896:

Վերջին օրերս խոր սպոյ մէջ համակեց Աւստրիոյ կայսերական տունը, հաւատարիմ՝ ժողովուրդն ու քանակը՝ հեռագրին Արգոյէն գուժած տխուր լուրը, այնէ Արքիդուք Ալպրէիտը Աւստրիական քանակին սպարապետին նոյն տեւոյ սեպական ամարանոցին մէջ թոքի ըորոքոյմէն տեղի ունեցած մահը: Արքիդուք Ալպրէիտը այս յաղկանակող ու բազմաբողիւն անձը, որ հռչակաւոր հարուստ արքեպիսքոսի որդին էր, ծնաւ Վիենն . 1817 Ապ. 3ին: 1839ին գինուորական ծառայութեան մէջ մտաւ եւ մեծ յաջողութեամբ այլեւայլ բարձրագոյն գինուորական պաշտօններ վարեց, մանաւանդ իբրեւ ընդհանուր հրամանատար վերին ու ստորին Աւստրիայի եւ Սալցպուրկի բանակներուն, որոնց պատերազմական կրթութեան ու զարգացման թէ բազմաթիւ գրութիւններով եւ թէ գործնական փորձերով մեծապէս նպաստեց: 1848ին ունեցած պաշտօններէն հրաժարելով գնաց վերին Իտալիա, Իտալեզօք սպարաւ. քանակը մտաւ եւ նոյն տարին